

ԸՆԴՎՉՈՒՄ ԹԷ՞ ՔԱՈՍ (ԲԵԼԵՈՒՄԳԱԾ ԱՄՆ)

Posted on June 20, 2020 by Keghart



Category: [Opinions](#)



Դոկտ. Մինաս Գոճայեան, Լոս Անճելըս, 17 Յունիս 2020

ԱՄՆ-ը հազազ. աշխարհը իրար անցաւ: Պահ մը մոռցուեցաւ պասկածահորը եւ զանգուածային լրատուութեան «ճաշացուցակին» վրայ անելցաւ սպառումի նոր սիււթ մը՝ «Ճորճ Ֆլոյտ» աֆրօ-ամերիկացին: Այս ընթացքով Մարթին Լութեր Կրտսերը շուքի տակ պիտի մնայ եւ տուժած Ճ. Ֆլոյտը սրբադասուի:

Մայիս 25-ին Մինիափոլիսի մէջ նշեալ անձը կը ձերբակալուի գնումի ատեն կեղծուած \$20 տոլարանոցով առեւտուր ընելու արարքի ընթացքին: Ոստիկանութեան ինքնաշարժին մօտ ծուկի կը բերուի եւ յաղթանդամ ճերմակամաշկ ոստիկան մը անելի քան 8 րոպէ չափազանցեալ ճնշում կը բանեցնէ վզակոթին վրայ, մինչ միւս երեք ոչ սեւ ոստիկանները չեն փորձեր միջամտել եւ յիշեցնել թէ վայրագութիւն կը բանեցուի անգէն եւ չդիմադրող մեղադրեալին հանդէպ:

Շատ պարզ էր դէպքը. բացէ ի բաց տեսանք թէ կատարուածը ոստիկանական բրտութիւն է: Ոչ ոք կ'ուրանայ: Այնուհետեւ խնդրոյ առարկայ ոստիկանները ձերբակալուած եւ յանձնուած են արդարադատութեան, որ հաւանաբար խստագոյն պատիժը սահմանէ: Սովորական երեւոյթ մը ԱՄՆ-ի մէջ: Այս երկրին ո՞ր քաղաքին մէջ սեւն ու ճերմակը, սրճագոյնն ու միւս «գոյները» նման բաներ չեն ըներ: «Ճերմակը» սեւը կը սպաննէ, «դեղինը՝ դեղինը» կը դաշունահարէ, «սեւը սեւը» կ'ոչնչացնէ եւ այլն: Ի վերջոյ պէտք է յիշել թէ այս երկիրը զաւթուած է իր տեղաբնիկներէն՝ եւրոպացիներուն կողմէ, որոնք իրենց գերազանց զէնքերով կոտորակած են «կարմիր հնդիկները», լաւագոյն պարագային զանոնք մեկուսացուցած յատուկ արգելոցներու մէջ եւ հաստատած են «ճերմակի» օրէնքներն ու չափանիշերը:

Յիշենք նաեւ որ զարգացած երկիրներու մէջ ստրկատիրութիւնը ամենէն ուշը այս երկրին մէջ վերացուեցաւ **օրէնքով**: Յիշենք որ ԱՄՆ-ի արեւմտեան նահանգներու մէջ ոսկի եւ արծաթ որոնողներու մէջ քիչ չեն եղած վայրագներն ու անխիղճ մարդասպանները: Այլ խօսքով մինչեւ օրս յաճախ կը հանդիպինք «քառալոյսական» (cowboy) արտայայտութիւններու եւ արարքներու՝ յատկապէս ճերմակամաշկերու կողմէ:

Տակաւին չեն մոռցուած, երբ լուսաւոր 20-րդ դարուն խանութներու եւ վաճառատուներու վրայ սովորական երեւոյթ էր կարդալ. «սեւերու, լատիններու, հայերու եւ շուներու մուտքը արգիւլուած է»: Չենք մոռցած նաեւ փոխադրամիջոցներու եւ դպրոցներու մէջ սահմանազծուած վայրերը՝ «միայն ճերմակներու համար...» եւ այլն:

Պէտք է շեշտել նաեւ թէ ԱՄՆ-ի լուսամիտ մարդիկ՝ ամեն գոյնի ու ցեղի քաղաքագետներ եւ մտաւորականներ մեծ ճամփայ կտրեցին եւ բաւական բնականոն եւ ընդունելի հասարակարգ մը փորձեցին ստեղծել:

Ամերիկեան հասարակութեան մէջ տակաւին շատ չսպիացած վերքեր կան սակայն, որոնք ժամանակի եւ վճռակամութեան կը կարօտին, հակառակ որ երկրին նախորդ

Նախագահը հայրական կողմէ աֆրո-ամերիկացի մըն էր, որ համեմատաբար ակելի խաղաղութեամբ կառավարեց ԱՄՆ: Դժբախտաբար մինչեւ օրս **ամբողջութեամբ** չէ յաջողած ընկերային եւ ցեղային հաւասարութիւն ստեղծելու գործընթացը:

Չենք ուրանար թէ «գունաւոր» փոքրամասնութիւնները, յատկապէս սեւամաշկերը եւ լատինոսները հաւասարապէս չեն օգտուիր երկրի ստեղծած բարիքներէն, տնտեսապէս խեղճ եւ անծուկ վիճակի մէջ կը գտնուին, մտաւորական գետնի վրայ ակելի ցած մակարդակի վրայ մնացած են, արգելափակուածներու մէջ անոնք մեծ տոկոս կը կազմեն, անգործներու տոկոսը անհամեմատ ակելի բարձր է անոնց մէջ եւ այլն:

Հետեւաբար, վայրագ դրամատիրութեան պայմաններու տակ անբաղձալի վիճակի մէջ գտնուողները ամէն առիթ պիտի օգտագործեն ժամանակաւորապէս գոհացնելու իրենց կարիքները թմրադեղերու վաճառքով զբաղելով (արագ եկամուտի աղբիւր մը), այսպիսի խռովութիւններու եւ ըմբոստութիւններու ընթացքին կողոպտելով խանութներու վաճառատուներ՝ չիւնայելով անգամ փոքր գործատերերուն եւ օրը օրին ապրող վաճառատուներուն:

Մեր բնակարանէն երկու թաղամաս անդին դիմակներ հագած խաղաղ ցուցարարներէն ակելի շատ էին ակարարուները, հետեւաբար հարց կու տայի ինքզինքիս թէ՛ «Սեւերու կեանքը կարելոր է» լոզունգ բռնողներուն կողքերը եւ թաղերու մէջ ի՞նչ գործ ունէին մշուշուած ապակիներով թանկ ինքնաշարժները: Եթէ այնքան կարելոր է «Black lives matter» կոչը բարձր բռնելը, ապա կարելոր չէ՞ միթէ օրուան հացը հագիւ ճարող եւ վարձքը հագիւ վճարող խանութներու եւ կրպակներու վիճակը:

Հարցեր են, որոնք պատասխանի կը սպասեն, վերլուծման կը կարօտին եւ կ'ակնկալուին որ դասեր քաղուին՝ ՀԻՄՆԱԿԱՆ քայլեր ձեռնարկելու համար:

Արդար բողոքը իր տեղը ունի անկասկած, ընդվզումը թերեւս սահմանադրականօրէն ընդունուած է, բայց կը տարուինք մտածելու թէ այս հսկայական երկրին նախագահը որքա՞ն խելամիտ արտայայտութիւններ ունեցաւ՝ ելոյթ մը ունենալով Աւետարանը ձեռքին մէջ: Սուրբ Գիրքը, որ Մեր կը քարոզէ, ինք բանակ իջեցնելու մասին կը խօսի: «Որքանո՞վ շինիչ էր այդ ելոյթը», կը հարցնէ նախագահի աշխատակազմի անդամներէն մէկը: Օգնե՞ց, թէ՞ ակելի գրգռեց ցուցարարները, որոնք ամբոխի վերածուեցան:

Գանք Մեծն Լոս Անճելըսի հայութեան: Յատնի է որ քաղաքի տնտեսական բանուկ կեդրոնին մէջ հայեր ունին ոսկերչական արհեստանոցներ եւ ցուցափեղկեր: Կեդրոնէն քանի մը թաղամաս անդին կը գտնուին Լոս Անճելըսի ամէնէն աղքատ թաղամասերէն քանի մը հատը, որու բնակիչներէն շատերուն համար կողոպտուող հարստանալու առիթ մըն է քաղաքամէջը՝ Downtown-ը կողոպտելը: Բարեբախտաբար այս շրջանին մէջ գտնուող St. Vincent ոսկերչական հսկայական շէնքի պահակները պատրաստ կը սպասէին հնարաւոր յարձակում մը շեղելու համար:

Իրաւունք չունէի՞ն պաշտպանելու իրենց ունեցուածքը: Ինչո՞ւ ստիպուած պիտի ըլլային

այս քային դիմել (բարեբախտաբար պետք չեղավ), բայց ամբողջին կողմեն ալ հաշտ աչքով չդիտուեցաւ:

Ուրիշ առիթով մը երիտասարդ աֆրո-ամերիկացի երիտասարդ մը իր անձնական Youtube-ին վրայ չափազանց վտանգաւոր վերագրումներ կատարեց, որ իբր ինք վայրագօրէն ծեծուեր է իր հայ գործատերերուն կողմէ, որոնք ցեղամուլ են, հակասել եւ այլն եւ ուրեմն կոչ կ'ուղղէ իրեններուն որ հաշիւ տեսնեն Կլենտէյլի հայութեան հետ: Այս ելոյթի պահուն բացարձակապէս ոչ մէկ հետք կար իր դեմքին վրայ...

Հաղորդումը անմիջապէս սփռուեցաւ Լոս Անճելըսի մէջ յայտնի հայ հաղորդավարի մը կողմէ այնպիսի բառապաշարով եւ անհարկի ածականներով, որ հայեր սկսեին զինեալ խումբեր կազմելու մասին մտածել, նոյնիսկ Պուրճ-Համուտի ինքնապաշտպանութիւնը յիշուեցաւ արձագանգողներու մեկնաբանութիւններուն մէջ: Հաղորդավարը շեշտը դրաւ այն բանի վրայ որ ոստիկանութիւնը պետք է տեղեկացնել եւ պատրաստուիլ: Ան քննադատեց նաեւ այս գաւառի աշխարհիկ եւ հոգեւոր հայ առաջնորդները բան մը չընելու մեղադրանքի մէջ:

Հարց կը ծագի՝ որքանով արդարանալի են նման ռազմաշունչ եւ վրիժառական ելոյթները:

Այս խռովութիւնները վերջինը պիտի չըլլան դժբախտաբար, «սեւի եւ ճերմակի» հակասութիւնները պիտի շարունակուին, հետեւաբար մեր հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարութեան պատասխանատուութիւնը ստանձնած անձեր անյապաղ կերպով զօրակցութեան եւ համակրական հանդիպումներ պետք է ունենան ԲՈԼՈՐ փոքրամասնութիւններու առաջնորդներուն հետ, որպէսզի կողմերէն որեւէ մէկը զոհ չդառնայ հերթական ճգնաժամի մը պարագային:

Մենք՝ հայերս, որպէս ամէլի քան վեց դար Օսմանեան Թուրքիոյ լուծին տակ անլուր տառապանքներու եւ խտրականութեան ամենէն դառն կեանքը ապրած բնիկներ, յատկապէս մե՛նք պետք է մտնենք ոչ միայն սեւամաշկներու այլեւ միւս փոքրամասնութիւններու դրութեան մէջ, ըլլանք լծակից եւ աջակից, խոհեմութիւնն ու հեռատեսութիւնն ունենանք մշտական յարաբերութիւններ ունենալու իրենց հետ: Սեփական պատեանի մէջ քաշուիլը օգուտ չի տար մեզի համացանցի եւ զանգուածային գերարագ հաղորդակցութեան այս դարուն:

«Բան մը սխալ է այս երկրին մէջ» եւ այլ հայագաղութներէ ներս: ԱՄՆ-ի մէջ վերքերը գրեթէ չեն սպիացած, դեմոկրատ-հանրապետական մրցակցութիւնը հասած է իր ամենէն լարուած եւ շիկացած մակարդակին՝ յառաջիկայ նախագահական ընտրութեան նախօրէին...: Այնուհետեւ՝ որքանով ճիշդ է ոստիկանութիւնը այսքան ծայրայեղութեամբ մեղադրելը եւ օրինապահներուն յատկացուած ծախսերը կրճատելը, երբ մեր հասարակութիւնը կը վերածուի քառս յիշեցնող եւ դէպի անիշխանութեան գիրկը ինկող հասարակութեան մը:

Հանրակրթական ուսումը յաջողա՞ծ միթե այս երկրին մեջ, արդեօք կը տրուի՞ բաւարար դաստիարակութիւն եւ հասարակագիտական նիւթերը (social studies) կը դասաւանդուի՞ն պէտք եղած խորութեամբ: Ի վերջոյ ուսումն ու գիտութիւնը մայրն են լուսաւորութեան:

Գալով մեր հայահոծ եւ այլ երկիրներու մեջ հաստատուած ստուար թիւով հայ գաղութներու ղեկավարութեան լռութեան (ԱՄՆ, Գանատա, Ֆրանսա, Ռուսաստան եւ այլն), մեր հիասթափութիւնը պիտի յայտնենք, որովհետեւ Լիբանանի հայութեան դէմ անցնող շաբաթներուն իրականացած թունդ հակահայ ցոյցերուն իբրեւ հակադարձութիւն ոչինչ ըրինք, նոյնիսկ լուրջ պատուիրակութեամբ մը չներկայացանք մեր նման հազարաւորներու ծննդավայր եւ հայրենիք դարձած Լիբանանի դեսպանատուները: Այնինչ, պէտք է մեր տունին պէս մտնէինք այդ դեսպանատուները՝ նախ շնորհակալութիւն յայտնելու համար Լիբանանի եւ արաբ ասպնջական ժողովուրդին մեր նեղ օրերուն մեզի ապաստան տուած ըլլալուն համար, ապա յայտնէինք մեր երախտագիտութիւնը Լիբանանի իշխանութիւններուն եւ տասնչորս երիտասարդական եւ ուսանողական միութիւններուն, որոնք դատապարտեցին հակահայ ցոյցերն ու զանոնք դրդող կազմակերպութիւնները:

Անկախ այս բոլորէն գանք մեզ յուզող կարեւոր հարցի մը եւս քանի խօսեցանք տուժուած Ճորճ Ֆլոյտի մասին: Ո՞ր համայնքը պիտի լրջօրէն զբաղի տարիներով բանտը արգելափակուած ՀԱՅ վրիժառուին պարագայով, ո՞վ պիտի այսքան աղմուկ բարձրացնէ եւ պաստառներ բռնելով աղաղակէ. «Համբիկ Սասունեանի կեանքը կարեւոր է», չէ՞ որ ան ըստ ԱՄՆ-ի քրեական օրէնքին ստացաւ իր պատիժը, բայց տակաւին բանտարկուած կը մնայ՝ այս անգամ զոհ երթալով ԱՄՆ-թուրքիա ենթադրեալ բարեկամութեան..

There are no comments yet.